

## ԿԻԼԻԿԵՀԱՅ ՍՇՈՒՂՆԵՐ

ՄԻՔԻԼ ՕՂԱՐԻ  
(Մարտիրոս Միքելեան)

Մօտաւորապէս դար մը առաջ ծնած է ան՝  
Ամանոսի մէջ :

Հայ Լերան անխոցելի կիրճերն ու անմատ-  
չելի փապարները, առողջարար օդն ու անմա-  
հական ջուրերը զուլաւ աղբիւրներուն, անոր  
մէջ ծնունդ տուած են ազատ ապրելու եւ ու-  
րիշներուն չենթարկուելու եսասէր իզձին, որ  
պատանեկութիւնը երիտասարդութեան փո-  
խանցող խենթուկ ըրջանին մէջ տեղի ունեցող  
յատկանշանական դէպքով մը, առաւել եւս չեւ-  
տուած կը տեսնուի :

Օր մը, իրիկնամուտին, եղները առջեւ ձը-  
գած, խթանը ձեռքին, տուն դառնալու միջո-  
ցին թուրք Հօճայի մը կը հանդիպի : Հօճան՝  
կրօնակից մը կարծելով զայն - որովհետեւ հայ  
թէ թուրք, փաթթոց կը կրէին այդ երանելի  
օրերուն - կը բարեւէ Միքիլ Օղլուն .

— Աէլամ ալէյֆում :  
— Ալէյֆում էս սէլամ, կը պատասխանէ

Մարտիրոս ու կ'անցնի :

Տասը - քսան քայլ անդին, Հօճան՝ երեւի  
կը կասկածի եւ բարեւն առնող երիտասարդին  
կը հրամայէ կենալ : Միքիլ օղլու կը հնազանդի  
ու երբ դէմ առ դէմ կուզան, Հօճան կը հարցնէ .

— Անունդ ի՞նչ է :  
— Մարտիրոս :  
— Ուրեմն ի՞նչպէս յանդգնեցար բարեւս  
առնելու :  
— Բարեւն Աստուծոյ է . երբ դուն կը բա-  
րեւես զիս, ես՝ բարեւդ առնելու պարտաւոր  
եմ :

— Բայց դու «կեալուր» ես :  
— Ես «կեալուր» չեմ, ես Հայ եմ :  
— Հայն ալ «կեալուր» է . ետ տալու ես  
բարեւս :  
— Ի՞նչպէս ետ տամ :  
— Այսպէս . զո՞ւ դիմացս եկուր եւ ինծի  
սէլամ ալէյֆում ըսէ :  
— Այդ բանը չեմ ըներ :  
— Պիտի ընես :  
— Պիտի չընեմ :  
— Պիտի ընես :  
— Պիտի չընեմ :  
Ու կոիւ մը ծայր կուտայ Հօճայի եւ Մար-  
տիրոսի միջեւ :

Երիտասարդ ու հուժկու, Միքիլ օղլու իր  
ձեռքի խթանը կ'իջեցնէ այլ եւս անտանելի  
զարձած Հօճայի դլխուն եւ դիտապաստ գետին  
կը փոէ զայն :

Այս դէպքէն յետոյ, ա'լ Միքիլ օղլուն մա-  
ծի տեղ ձեռք կ'առնէ հրազնը եւ լեռ ու ձոր  
կը ըրջի տարիներով, սարսափելի յելուզակի  
համբաւը տարածելով Սեւ Լերան թուրքերուն  
ու Քիւրտերուն մէջ :

\* \*

Այս կեանիք միշտ անկայուն է 'ւ անցաւոր,  
Աշխատէ՛ որ երբեք չըլլաս յանցաւոր,  
Երջանկութիւն կայ քեզ համար, իրաւ որ,  
Թէ չըմոռնաս դու հացագորկ աղքատը :

Միքիլ Օղլու, Ամանոսի զաւակ եմ,  
Լաւ թէ տրխուր ժամանակներ տեսած եմ,  
Փառքի օրեր, ցաւի օրեր ապրած եմ,  
Բայց չեմ մողցած ես հացագորկ աղքատը :

Սէրը՝ որ աշուղներու տեսակ մը ներշնչառնն է, հեռու չէ մնացած Միքիլ Օղուի որբառէն:

Նախ պղատոնական է ան, ինչպէս հետեւ-  
եալ տողերուն մէջ, զորս երգած է ան ձմեռ օր  
մը, աղրիւրէն ջուր տանող Քրդուհիի մը ի  
տես.

### ՍէրԸ

Երբ գարուն գայ, դաշտ ու լեռներ կանաչնան,  
Գեղեցիկ է, խալո՛տ աղջիկ, գեղեցիկ.

Երբ որ սրտին Սէրն ու ժբախտ տէր դառնան,  
Գեղեցիկ է, խալո՛տ աղջիկ, գեղեցիկ:

Հիմա ձիւնն է նամբաներուս մէջ լեցուած,  
Երէ նիշդ է, ես կը պաշտեմ քն Ասուած,  
Սիրոն Աշուղին վարդ մ'է զոր սէրդ է բացած,  
Գեղեցիկ ես, խալո՛տ աղջիկ, գեղեցիկ:

Յետոյ, սակայն, Քրդուհիի մը գեղեցիւ-  
թենէն ծնած այս սէրը, մարմին կը զգենու. Ա-  
շուղը իր աստանդական թափառումներուն մի-  
ջոցին, Զորք - Մարզպանի մէջ կը հանդիպի իր  
սիրած «եար»ին:

Այս ընտրութեան մէջ, հաւանաբար, անոր  
վրայ մէծ աղջեցութիւն ունեցած են դրախտա-  
նման Զորք - Մարզպանի զմայլելի տեսարան-  
ները:

Զգայուն սիրուերու համար ի՞նչ կը պակ-  
սէր հոն:

Կապոյտ ծովը՝ արեւմուտքին, մշտականաչ  
նարնջնիներ ու լեռներ, առուներ ու ածուներ,  
վարդ ու սոխակ եւ աղատորդի Հայութիւն:

Հետեւեալլ «Կարօտի Երգ» մըն է նշանա-  
ծէն հեռու ապրող Աշուղէն Երգուած, որուն  
մէջ, Միքիլ Օղու, ճերմակ պարզմտութիւնով  
մը «Գեղացի աղջիկը» կ'անուանէ իր «եար»ը:

### ԿԱՐՈՑԻ ԵՐԳ

Ճամբաներս, բախծոտ, մըռայլ, կը շափեմ,  
Խաժ աչքերէս աղի արցունիք կը բափեմ,

Օտար երկիր ես մէ՛կ կարօտ կը քաշեմ,  
Զեր երկիրն մէջ ալլող եարոշըս համար:

Աւոտին կը բացուի Փայասի(1) վարդը,  
Ճիւղերուն կը խօսի դարիալ սոխակը,  
Ինձի լուր է դրկեր իմ սիրուն եարը,  
Մէյ մը իր շրջանէն անցնելուս համար:

Սիրուն եարը այնտեղ ինձ է ըսպասեր,  
Կարմիրն է վերցուցեր ու սեւն է դըրեր,  
Եարըս ինձ արմաղան լաշակ մ'է դրկեր,  
Ամէն լալուս աչքերս սրբելու համար:

Աւազակային այս կեանքի ընթացքին է որ  
Միքիլ օղու երեւան կուզայ որպէս աշուղ, ու-  
նենալով իր անբաժան ընկեր քանպուրան եւ  
հրազէնը:

— Ոչ ոք կարող էր անոր չափ ներդաշ-  
նակօրէն ածել բանպուրան եւ ոչ ոք անոր չափ  
հարպիկ նշանածիզ էր, կ'ըսէր ֆեռմէրս (մայ-  
րիկիս մայրը): Իր ներկայութիւնը անհրաժեշտ  
էր Ամանոսի Քիւրտերու խրախճանքներուն  
մէջ: Քաջ էր ու անոր համբաւը հետուները տա-  
րածուած էր: Թուրքերը կը սարսափէին, Քիւր-  
տերը՝ իր բարեկամութիւնը կը խնդրէին, իսկ  
Հայ մայրեր՝ չքնանալու յամառող իրենց ման-  
կիկները քնացնելու համար, անոր անունը կը  
փսփսային օրորոցին վերեւ:

Քեսմէրս, այսքան հիացումով կը խօսէր  
Միքիլ Օղուի մասին, որովհետեւ ան՝ իր տր-  
դամարդի էր եղած ... Յետոյ մէկ կողմ կը  
դառնար արցունքը սրբելու համար:

Միքիլ Օղու՝ թուրքերէն է Երգած իր տա-  
ղերը, որոնցմէ շատեր այժմ իսկ սիրով կ'եր-  
գուին Հայրենակիցներուն կողմէ:

Առաջին Երգը կը թուի ըլլալ հետեւեալլ,  
որուն մէջ կը գուշակէ իր աւազակային կեան-  
քին վախճանն ու ինքինք կը յանձնէ ջերմե-  
ռանդ հաւատքով մը, Աստուծոյ գութին:

### Ա.Ի.Ա.Ն.Դ

Բարեւ մ'առի, բայց ոնրազործ ես դարձայ,

Տուն - տեղ բողի, լեռներ սար ու ձոր ինձայ,  
Երեւ օր մը տըրուալ կեանքըս վերջանայ,  
Երկինքի Տէ՛ր, այն օրն ինծի դո՛ւ գըրա՛:

Գրպանիս մէջ դըրի սիրում Սաղմոսը,  
Անոր ոյժով կը մեոցընեմ սեւ օձը,  
Երեւ օր մը մարի կեանքիս վառ բոցը,  
Այն օրն ինծի, բարի՛ Աստուած, դո՛ւ գըրա՛:

Ապարանքը ժարայրներ են կամ անձաւ,  
Պիս' մոոցըւին յաստիս, անշուշտ, վիշտ ու ցաւ  
Գաբրիէլը թէ տիրանայ աւանդին,  
Մարտիրոսին, ո'վ Տէր հըզօր, դո՛ւ գըրա՛:

«Գրպանի Սաղմոս»էն կը հասկցուի թէ Միքելեան կարդացող ալ է եղած : Ինչպէս հին բոլոր կարդացողներ, անոր սիրելի գիրքերը եղած կը թուին ըլլալ, բաց ի Սաղմոսէն, Նարեկն ու Աւետարանը, բայց այս վերջինէն տկարին օգնելու պատուէրը միայն ընտրած է իրը նշանաբան :

— Հարուստէն կ'առնէր աղքատին կուտար,  
Կ'ըսէր Քեռմէրս :  
Ահա՞ այս մասին Աշուղին ալ կարծիքը .

### ՊԱՐՏՔ ԱՂՔԱՏԻՆ

Կեանքըդ կրնայ երկար ըլլալ եւ կամ կարն,  
Պէտք չէ մոռնաս դու հացազուրկ աղքատը .  
Աստուածային շընորհենվ իսկ յագենաս,  
Պէտք չէ մոռնաս դու հացազուրկ աղքատը :

Միքիլ Օոլու, խօսիդ ականջ կը դընեն,  
Ցած վայրեր չի քառիր իմ խըրոխտ բազէն,  
Գեղացի աղջիկը կարօցայ նորէն,  
Որ ինձ լուր է դրկեր շուտ գալուս համար .

1916ին, Ատանայի Գափու Ալթըին մէջ  
բանտակից ունեցայ 80-85 տարեկան երկու ծերուկ՝ Քիւրտեր՝ որոնք այդ լեռներու վրայ, ընդէ . պատերազմի ընթացքին Նրսակ Աւագիս Զավուշի՝ եւ իսլահիէի մէջ սպաննուած

Թօփալ Յակոբի խումբերուն ապաստան ընծայած եւ հայ հայթայթած ըլլալու յանցանքով ամբաստանուած էին ու կը դատուէին :

Միքիլ Օղլուի մասին ըրած հարցումներուս, անոնք ինձ հաղորդեցին տեղեկութիւններ, որոնք կը հաստատէին Քեռմէրիս ըսածները :

— Ես տակաւին մանուկ էի, պատմեց մէկը, չատ լաւ կը յիշեմ զինք, նժոյդին վրայ լեռներու իշխանն էր ան: Զին՝ քամին կը կըսուրէր, հրացանը՝ թշնամիին աչք բանալ չէր տար, իսկ քանազուրան, անոր կրծքին վրայ, մարդու մը սկս կը խօսէր կարծես :

— Մէկ գիշերուան մէջ կիսլոս կ'երթար կուզար, ըսաւ միւս Քիւրտը, առանց գիտնալու թէ կիսլոս կողի մըն էր ու ձին՝ որքան ալ արագավազ ըլլար, նաւակ մը չէր ...

Այս հաւասարումները, սակայն, փաստեր են թէ Միքիլ Օղլու քաջ ու ճարպիկ ասպատակ մը եղած է :

Քիւրտերը՝ հիացումով խօսեցան նաեւ այդ օրերուն, իսլահիէի լեռները թնդացնող Աւետիս Զավուշի մասին – մեռած Ալէքսանդրէթ – որ մօր կողմէ ազգական էր Միքիլ Օղլուին :

Անոնցմէ մէկը, աղապատանքով, յիշեց նաեւ թէ Միքիլ Օղլու, եղած է նաեւ իր բարերարը :

— 10-12 տարեկան, հովիւ էի լեռներու վրայ, օր մը թշնամի հովիւներ զիս կը ծեծէին, յանկարծ ձիաւոր մը հասաւ Խլուրը Ելլէզի (Ա. Սարգիս) սկս եւ զիս ազատեց անոնց ձեռքէն: Զիաւորը, Ետքէն իմացայ, Միքիլ Օղլուն էր ու երգեց, ցած ձայնով հետեւեալը .

### ԱՄԱՆՈՍԻՆ

Սեւ մըշուշը պատած է ձոր, զազարներ,  
Սըգաւո՞ր ես թէ վիշտ ունիս, Աման'ս .  
Սոխակները հիմա երգել չեն ուզեր,  
Ինչո՞ւ այսպէս միշտ տըխուր ես, Աման'ս :

Մայրիներուդ սօսափին մէջ ողբ մը կայ,

Կոյսերուդ սեւ աչերուն մէջ լաց մը կայ,  
Առուներուդ, աղքիւրներուդ մէջ բոյն կայ,  
Վիրաւո՞ր ես, խօսէ՛ ինծի, Ամանո՞ս:

Այս կիրճերը մեր պապերէն ժառանգ են,  
Այս դաշտերը ոսկիներէն ալ քանկ են,  
Ծընիլ, մեռնիլ ամէ՞ն մարդու պարտ, անկ են,  
Ինձ ապաստան շիրիմ եղի՞ր, Ամանո՞ս:

Միմելեան մեծերուն կ'ուզդէ իր խօսքը,  
Մոմի նման կը վառի իր սրտին խորքը,  
Օր մ'երք իյնամ տամ արեանըս տուքքը,  
Ճողըդ ինծի քեքե՞ւ ըլլայ, Ամանո՞ս:

Այս մարդը, ինչպէս ինք կը նախազգայ իր  
առաջերուն մէջ, ունեցած է եղերական վախճան  
մը, այդպիսի կեանք վարողներուն վախճանը:

Աղքատներուն օզնելու եւ տկարները  
պաշտպանելու համար Սեւ Լեռան ազգեցիկ  
պէյերուն դէմ իր բռնած խիստ ընթացքը, գրր-  
գուած է իր դէմ անոնց թշնամութիւնը: Անոնց-  
մէ մին՝ վարձկան մարդոց ձեռքով սպաննել ալ-  
ւած է զայն Լիպոլուի (ամանուեան առու մը)  
մօտ, մինչ՝ կեղծ բարեկամ մը թերեւս, Պաթ-  
թալ Օղու անունով, իրեն հաւաստած էր թէ  
վտանդ չկար ճամբաներու վրայ:

Հետեւեալը իր «Կարապի Երգ»ն է, վիրա-  
ւոր վիճակի մէջ:

### ՈՂԲ

Գեղացի աղջիկը(2) ոսկի մանեակով,  
Փոքրիկ մանուկներս(3) մետախ խապայով,  
Հոն ինծի կը սպասեն սրտի կարօտով,  
Այլեւը մերտունը չեմ կրնար տեսնել:

Պատի տակ կը կենայ կարմիր օրօրոց(4),  
Չեռքերուս թամպուրա՝ աշուղ դարձայ հոս,  
Գնդակէ վիրաւոր կապուած է լեզու,  
Այլեւը մեր տունը չեմ կրնար տեսնել:

Թշնամին առած է դէմքէն հըրացան,

Մրտին մէջ է մըտեր քունոտ սատանան,  
Ինձմէ բարեւ տարէք զեղացի աղջկան,  
Այլեւը մեր տունը չեմ կրնար տեսնել:

Ճանտարիի ներքեւ շիրիմս քող փոսեն,  
Թանապուրա ու զէնեովս հոդերըս գոցեն,  
Անցորդներ «Միմէլեան մեռաւ» քող ըսեն,  
Այլեւը մեր տունը չեմ կրնար տեսնել:

Յետոյ կը յանձնարարէ իր հօրեղրօրորդ-  
ւոյն, որ կը գտնուէր իր մօտ, երթալ եւ ընտա-  
նիքը իր մօտ հասցնել՝ մեռնելին առաջ: Ճես-  
նելով որ անոնք կ'ուշանան, վերջին անդամ  
կուրծքին կը սեղմէ թանպուրան, գլուխը կը  
յենու քարի մը ու իր օգնութեան փութացող  
ճամբորդներուն առջեւ կ'երգէ սա տաղը.

### ՎԵՐՁԻՆ ԲԱՐԵՒ

Լիպոլուի ջորեր ծանծաղ կը հոսին,  
Մամունինը ու եռուն իրար կը հիւսուին,  
Վիրաւոր եղողին նանենը կը նստին,  
Դաւադիր գնդակի զոհ եմ, կը ցաւիմ:

Լիպոլուի վըրայ կը փայլի արեւ,  
Մեծերուն, փոքրերուն տարէք իմ բարեւ,  
Գուցէ մահը հասնի, խամրի իմ տերեւ,  
Դաւադիր գնդակի զոհ եմ, կը ցաւիմ:

Միմէլեան, իդձերդ շիրականացան,  
Ըսածներդ, Պարքա՛ Օղու, սուտ ելան,  
Գեղացի աղջիկը չեկաւ մեր վըրան,  
Կարօտով կը մնանիմ, անոր կը ցաւիմ:

Ինչպէս կը դիմուի, Միքիլ Օղուի տաղե-  
րուն մէջ զրական մեծ արժանիք չկայ, բայց  
անոնց պարզութեանը մէջէն կ'ընդնշմարուին  
կիլիկէնայ աշուղի մը անսեթեւեթ յուզումներն  
ու թրթուացումները:

Իսկ իմ բրա՞ծու.

Օ՛, շա՛տ պարզ.

— Թոռնիկի մը հասուցումը՝ պատիւ և վեկիրը՝ այս ամուսինի կոչուեր է առեն մը:

Կի՞ն(5) :

(2) Ակնարկութիւն իր կնկան :

### ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՐ ՍՅԵՓԱՆԵԱԽ

Ալեքսանդրէք

(3) Իր երկու աղջիկները, որոնցմէ մը՝  
որ յետոյ ինծի մայր եղաւ, հազիւ մէկ ամսու  
նորածին էր :

Ծանօթութիւններ — (1) Փայտա՝ հին բեր-  
դաքաղաք՝ Հայոց ծոցին վրայ : Պատմական

(4) Նորածինի օրօնցը :